

# ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐՈՒ ԽՆԱՄԱԿԱԼ ՄԱՐՄԻՆ BOARD OF REGENTS OF PRELACY ARMENIAN SCHOOLS

104 N. Belmont, Suite 208, Glendale, California 91206 - Phone: 818.500.0822 - Fax: 818.500.0622 - E-mail: [contact@prelacyschools.org](mailto:contact@prelacyschools.org)



Մարտ 22, 2020

Յարգելի՛ ծնողներ,

Մանկապարտեզէն 12րդ Դասարանի Աշակերտներու,

Ազգային Վարժարաններու Խնամակալ Մարմինը ամբողջութեամբ կ'ըմբռնէ մեր աշակերտներուն, ընտանիքներուն եւ պաշտօնէութեան ապրած ծանր իրավիճակը: Խորապէս կը գնահատենք ձեր համբերութիւնն ու անսահման աջակցութիւնը, որ կը ցուցաբերէք, կրթական ընթացքը կարելի եղած չափով հեզասահ ընթացնելու համար: Միասնաբար պիտի գործենք, որ մեր աշակերտները յաջողութեամբ ամբողջացնեն ուսումնական տարեշրջանի պահանջները:

Թէեւ մեր վարժարաններու դռները փակ են, բայց ուսումնական կառոյցը իր անխոնջ աշխատանքով ու կոչումով միշտ բաց կը մնայ մեր աշակերտներուն ուսում եւ կրթութիւն քամբելու համար: Բնականաբար այս դրութիւնը հսկայական ջանք ու աշխատանք կ'ենթադրէ մեր կառոյցներէն, որովհետեւ անոնց համար հեռակայ դասաւանդումը նորութիւն է: Պաշտօնէութիւնն ու ուսուցչական կազմերը գերազանց ճիգ ու աշխատանք կը տանին կարելի եղած չափով աշակերտներուն հասանելի դառնալու համար: Միաժամանակ, անոնք նախանձախնդիր են, որ ուսումն ու կրթական ընթացքը պահպանէ անհրաժեշտ մակարդակը եւ մեր աշակերտները ըլլան նուազագոյն տուժողները այս իրավիճակին մէջ:

Խնամակալ Մարմինը, հետամուտ մնալով մեր վարժարաններու անձնակազմերուն և աշակերտութեան առողջական ապահովութեանը, մօտէն կը հետեւի առողջապահութեան մասնագետներու խորհուրդներուն եւ տեղական կրթական համակարգի թելադրանքներուն:

Առ այդ, Խնամակալ Մարմինը խորհրդակցաբար մեր վարժարաններու տնօրէններուն եւ կրթական մարմիններուն, որոշած է հեռակայ ուսման ընթացքը երկարաձգել մինչեւ **Յինգշաբթի, Ապրիլ 30, 2020:**

Այսպէս, հեռակայ դասաւանդութիւնը կը շարունակուի **Մարտ 23 – Ապրիլ 3, 2020**  
Չատկուան արձակուրդը՝ **Ապրիլ 6 – 13, 2020**  
Յեռակայ դասաւանդութիւնը կը վերսկսի **Ապրիլ 14, 2020** ին

Այս առիթով կ'ուզենք յիշեցնել թէ Ապրիլ ամսուան կրթաթոշակներու ժամկետը արդէն հասած է: Ինչպէս գիտէք մեր վարժարաններու կրթաթոշակներն են, որ կ'ապահովեն պաշտօնէութեան ամսականները, որոնք յաւելեալ ճիգ եւ ջանք կը թափեն այս իրավիճակին մէջ: Կը հասկնանք, որ այս ծանր պայմանները բոլորիս համար են եւ կը հաւատանք թէ, միասնաբար պիտի յաղթահարենք այս մարտահրաւերները:

Մեր վարժարաններու վարչականները պատրաստ են մեր աշակերտներուն եւ ձեր դիմագրաւած դժուարութիւններուն համար մօտէն գործակցելու ձեզի հետ:

Յաջողութիւն Ձեր բոլորին:

Ազգային Վարժարաններու Խնամակալ Մարմին

ENCINO  
Holy Martyrs  
Marie Cabayan Elementary &  
Ferrahian High School  
Holy Martyrs ARS  
Ashkhen Pilavjian  
Armenian Preschool

GLENDALE  
Vahan & Anoush Chamlian  
Armenian School  
Richard Tufenkian  
Armenian Preschool

HOLLYWOOD  
Rose & Alex Pilibos  
Armenian School  
Mary Postoian  
Armenian Preschool

PASADENA  
Levon & Hasmig Tavlian  
Armenian Preschool

PICO RIVERA  
Armenian Mesrobian  
School  
Armenian Mesrobian  
Preschool

SAN FRANCISCO  
Krouzian Zekarian  
Vasbouragan  
Armenian School  
Krouzian Zekarian  
Vasbouragan  
Armenian Prechool

SANTA ANA  
Ari Guiragos Minassian  
Armenian School  
Ari Guiragos Minassian  
Armenian Preschool

# ԲՉԳԱՅԻՆ ՎԱՐՈՒՐԱՆՆԵՐՈՒ ԻՆՎԱՆԿԱԼ ՄԱՐՄԻՆ BOARD OF REGENTS OF PRELACY ARMENIAN SCHOOLS

104 N. Belmont, Suite 208, Glendale, California 91206 - Phone: 818.500.0822 - Fax: 818.500.0622 - E-mail: [contact@prelacyschools.org](mailto:contact@prelacyschools.org)

---



March 22, 2020

## TO THE PARENTS OF K - 12<sup>th</sup> GRADE STUDENTS

Dear Prelacy Schools Parents,

### ENCINO

Holy Martyrs  
Marie Cabayan Elementary &  
Ferrahian High School

Holy Martyrs ARS  
Ashkhen Pilavjian  
Armenian Preschool

### GLENDALE

Vahan & Anoush Chamlian  
Armenian School

Richard Tufenkian  
Armenian Preschool

### HOLLYWOOD

Rose & Alex Pilibos  
Armenian School

Mary Postoian  
Armenian Preschool

### PASADENA

Levon & Hasmig Tavlian  
Armenian Preschool

### PICO RIVERA

Armenian Mesrobian  
School

Armenian Mesrobian  
Preschool

### SAN FRANCISCO

Krouzian Zekarian  
Vasbouragan  
Armenian School

Krouzian Zekarian  
Vasbouragan  
Armenian Preschool

### SANTA ANA

Ari Guiragos Minassian  
Armenian School

Ari Guiragos Minassian  
Armenian Preschool

We understand how challenging the last few weeks have been for our students, families, and employees. We appreciate your support and patience. The Board of Regents, our school and preschool administrators and teachers, remain committed to providing resources to have our students continue with their academic instruction to complete their grade level curriculum. Although our school facilities are closed **our schools continue to provide services** and teaching our students continues. This has not been easy but we commend our administrators and teachers for their hard work, commitment and flexibility in connecting with their students and providing them not only continued instruction but also continued connection to their classrooms, school life and the much needed stability in these uncertain times.

The Board of Regents is committed to ensuring the health and safety of our entire Prelacy schools community. We take recommendations from state and local health and education authorities very seriously. **Therefore, at this time, we have decided to keep schools and preschools facilities closed and remote learning activities continue until Thursday, April 30th, 2020. Our student schedule for the coming weeks will be as follows:**

**Remote learning continues - March 23 - April 3, 2020**

**Easter Break - April 6-13, 2020**

**Remote learning resumes - Tuesday, April 14, 2020**

As the month of April is upon us, we wish to remind you that our schools rely on the tuition they collect to pay their employees who continue to provide services to our students. We understand and appreciate these difficult times for all and hope that we can work together to overcome the challenges we face. Our school administrators remain available to their students and parents should you wish to discuss any issues.

Best Regards,

Board of Regents of  
Prelacy Armenian Schools